



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԱԿՆԱՐԿ ՄԸ

Ս. ԳՐԻԳՐԻ ԼՈՒՍԱՆՈՐՉԵՆ ԱՌԱՋ

ՀԱՅՈՑ ԳՐԻՍՏՈՐԵԱԿԱՆ ՀԱՌՏՈՑ ՎԵՃԱԿԻ ՎՐԱՑ:

(Շար. տիս էջ 97)



Ա Խ՝ Հայկական եկեղեցւոյ բացարձակ անկախութիւնը՝ իրեն առաքիլական ծագման ձեռքով հաստատել ջանացողաց՝ մասին խօսիլն, ինչպէս առաջ ըսինք, թերթիս ուղղութեան հակառակ է, հետեւարար՝ այդ զուտ կրօնական և աստուած.

ծարանական տեսակետով չենք ուզեր դատել: Ուստի երկրորդ՝ կանցնինք, ըստ մեր խոստման, հարեւանցի խորհրդածութիւն մ՝ընելու Տերաուղիանոսէ հանուած վկայութեան մը վրայ՝ զոր ոմանք նպաստաւոր փաստ կը համարին հայ եկեղեցւոյ առաքիլականութեան՝:

Այդ նախ թուի՝ թէ Տերաուղիանոսի վկայութենն ոչ միայն անձանօթ չէ պատմական-գիտական աշխարհի, ինչպէս ոմանք կարծեր են, այլ մանաւանդ քաջածանօթ է, և այն՝ շատ ժամանակէ ի վեր: Վասն զի, Մեծ. Հ. Ղ. Վ. Ալիշան՝ քառասուն տարի առաջ իւր յօրինած ձեռագիր ընտիր երկին՝ մէջ զայն կը յիշատակէ ամենահին լատին ապագրութեան մը մէջէն հանելով զարձեւալ՝ Հ. Յոլսէփ Վ. Գալթրոճեան⁴, Ի. I. Crelier⁵ զաղղիացի քաջ քննիչն, և գերմանական դպրոցէն Wilhelm Reischl⁶, և այլք⁷, Տերաուղիանոսի սոյն տողերը կանխաւ նշմարած և յիշած են. և այդ բանա.

1. Բագմ. 1900. էջ 64:

2. Անդ, էջք 64-65:

3. Այս կարեւոր և ուշադրաւ երկը՝ ապագրութեան Համար ինքն Մեծ. Հեղինակն այժմ կը պատրաստէ, որ յետ սակաւ ժամանակէ լայն պիտի տեսնէ:

4. Հմմտ. Տիեզերական պատմութիւն. Հա.

Բ. էջ 465. Վիեննա. 1852:

5. LA SAINTE BIBLE. Les Actes des Apôtres, Paris. էջ 20. Ժանթ. 9-11:

6. Die heiligen Schriften des neuen Testaments. Regensburg. 1866. էջ 464. Ժանթ. ռ.

7. Ագարանգեղոս և իւր... Հ. Բ. Սարգիսեան. Վիեննա. 1890. էջ 188.

սիրաց մին՝ Մ. Օզոստինոսի¹ եւ նոյնօրինակ վկայութիւնը դիտեր եւ հրատարակեր է:

Երկրորդ՝ անտեղի կ'երեւի մեզի հայ եկեղեցւոյ առաքելականութեան ի նպաստ փաստ հանեմք Տերտուղիանոսի վերոյիշեալ տողերէն: Որովհետեւ ա. Առաքելոց ցրմանէն առաջ կատարուած գործ մը չի կրնար ապացուցանել որ եւ է եկեղեցւոյ առաքելական ծագումը. ե յիւրաւի, միթէ Հոգեգայտեան օրն յԵրուսաղէմ գտնուող ազգերն՝ Մարք, Իւրմացիք... մի մի առաքելական եկեղեցիք եղան հոն: — բ. Այդ վկայութիւնն կրնայ հաւաստել հաւանօրէն՝ թէ Առաքելոց Երուսաղէմայ մէջ աւետարանական քարոզութեան ձայնին մեղմ արձագանգն հնչեր է Հայոց մէջ եւ այլօր՝ Հոգեգայտեան օրն յԵրուսաղէմ եկողներուն ձեռքով: — գ. Տերտուղիանոսի վկայութեան բուն զօրութիւնը լաւ բմբռներ եւ բացատրեր է Հ. Յ. Վ. Գաթրընեան այս խօսքերովս. Տերտուղիանոս «Բազում հաւատացեալս ի Հայս համարի լեալ՝»: — գ. Տրամաբանական եւ քննական կանոնաց հակառակ է՝ Տերտուղիանոսի կամ Օզոստինոսի մը տարբեր ընթերցումով հերքել համազգային ընթերցումոյ մը վաւերականութիւնը:

Երրորդ՝ վերոյիշեալ H. I. Crelier³ գիտնականօրէն եւ պատմական աշխարհագրութեամբ կը մերժէ Տերտուղիանոսի եւ այլոց ոմանց տարբեր ընթերցումը. Wilhelm Reischl⁴ պարզապէս կը յիշատակէ զանոնք, եւ կը յաւելու. «Ոմանք ալ Եղով կը դնեն»:

Տերտուղիանոսի վկայութեան մասին այսչափ բաւական համարելով կ'անցնինք յօղութիւն կարեւորագոյն կէտին, զոր յաշտօր տողերու մէջ պիտի շանանք ամբողջ կարգաւ:

Յօդուածիս այդ երրորդ կէտին նկատ.

մամբ վերագոյն դիտել տուինք՝ որ ոմանք ալ հայկական եկեղեցւոյ կախումը հաւաստելու համար՝ չափազանց մանրացուցով դիտեր են նախնի աւանդութիւնը⁵, եւ զարձեալ՝ ուզեր են զանոնք աղօտացընել նոյն բանասիրաց ոմանք՝ անդրադոյնս միեւաթ ճշմարտութեան մը սահմանագծէն⁶, իսկ այլք՝ անաչառ ենթադրութեամբ, երբեմն իսկ ինքնիրեն հակասող՝ զեռածին քննադատութեան մը անխայր սրոյն հարուածոյն տակ ձգելով անխտիր որ եւ է հայկական աւանդութիւն. բաւական է որ հայկական ըլլայ:

Գեղէր ծանօթ բանասէկն՝ հայկական եկեղեցւոյ աւանդութիւնները մասամբ մը եւ վերոյիշեալ բանասիրաց կարծիքը ու գաղափարները հետեւեալ տողերու մէջ կ'ամփոփէ⁷.

«Յետագոյն զրոյցները քրիստոնէութեան ի Հայս առաջին անգամ քարոզուելուն պատմութիւնը մինչեւ առաքելոց ժամանակը հանած են, եւ կ'աւանդին որ Հայաստանի մէջ են չորս առաքելոց գերեզմանները, որ են Բարթողիմէոս, Թադէոս Ղեբէոս, Սիմոն եւ Թուգա: Աւագագոյնք եւ նշանաւորագոյնք են Բարթողիմէոս եւ Թադէոս, եւ անոր համար ալ յաճախ առանձինն կը յիշուին: Երբեմն նաեւ զանազանութիւն կ'ընեն երկու Թադէի՝ առաքեալն եւ եօթանասնից մէկը: Ասոնք այն առաքեալներն են՝ որոնց զործունէութիւնը զրոյցներն յարեւելս սահմանափակած են. յետագոյն աւանդութիւնն ալ նոյնները Հայաստանի մէջ ամփոփած է⁸: Այս առաքելոց վրայ ելած զրոյցները, որոնք մեծաւ մասամբ յունական եւ ասորական ծագում ունին, Հայերն՝ յարբերութեամբ աւելի ուշ ատեններ, նոր խմբագրած եւ ընդլայնած են: Ասոր մնացորդը մենք կը գտնենք Մ. Խորենացւոյ պատմութեան մէջ: Կարելի է ցուցնել՝ որ Բարթողիմէոսի զրոյցն աւելի հնագոյն ծագում ունի. յոյն վկայու-

1. Wilhelm Reischl. նոյն մատենն. նոյն էջ: 2. Վերոյիշեալ մատենն. էջ 465: 3. Վերոյիշեալ մատենն. էջ 20. Ժամօր. 9-11: 4. Վերոյիշեալ մատենն. էջ 464. Ժամօր. 9. 5. Բազմ. նոյն. էջ 65:

6. Նոյն. էջ 98: 7. Համառոտ պատմ. Հայոց (Armenien). Թրգմն. Հ. Գր. Վ. Գալէմբ. Վիեննա. 1897. էջ 37-40: 8. Lipiaus, Apokr. Apostelgesch. II. էջ 27:

թիւններն արդէն զինք Ե զարուն յՄերանու-
պոլիս (Ալբանոպոլիս, Կորբանոպոլիս, և այլն,
հայ. Արեւանոս քաղաք) բնականապէս
բողորովին անծանօթ քաղաք մը ի Մեծն
Հայաստան, մարտիրոսացած կը դիեն: Սա-
կայն Բարթողիմէոս Թաղէի շափ նշանա-
կութիւն շունի Հայոց համար: Արգարու՝
Եղեսիոյ թագաւորին զրոյցը, Քրիստոսի հետ
Թղթակցութիւնը և Թաղէի առաքումն յԵղե-
սիս կանուի ժամանակաւ արդէն ի Հայս
ժողովրդական եղած էր. Հայք ասորական
զրոյցը պարզապէս սեպհականեցին: Արգա-
րու զրուցին հայ խմբագրութիւնը մեղի կը
ներկայանայ նախ «Վարդապետութիւն Աղ-
ղի» գործոյն թարգմանութեան մէջ¹. — Հայ
թարգմանութիւնն ասորի բնագրին նաեւ նոր
խմբագրութիւնն է, որ «Աղղի» մահն ու
Թաղումը կը լռէ, և զինք իբրեւ աւետարա-
նիչ զէպ Արեւելս ուղեւորած կը զնէ: Ա-
սով ուղուած է Աղղի պատմութիւնը միարա-
նել այն արդէն տիրող զրուցին հետ՝ որ
Թաղէի քարոզութիւնն ու մարտիրոսութիւնն
ի Հայս կատարուած կ'աւանդէր: Այս թարգ-
մանութեան ժամանակն որոշել գտնարին է.
սակայն յամենայն ղէպ Մ. Խորենացիէն
յառաջ է՝ Վինետ.՝ 1853ին սպուած
«Վկայաբանութիւն Թաղուոսի առաքելոյն քու-
րագութեանն և գալստեանն ի Հայս և կա-
տարման որ ի Քրիստոս»² կ'աւանդէ՝ որ
Թաղէոս Սանատրուկ թագաւորին գացած է,
որուն Հայաստանի թագաւորութիւնը Եղե-
սիսյէն յայտնապէս տարբեր էր դրուի: Այս
վերջին աւանդութիւնը Արգարուայն և Մ.
Խորենացոյ մէջ միջին բան մըն է, և կը
ներկայացնէ նոյն ժամանակի ընտանի ա-
ւանդութիւնը: Ասոր վերջնական խմբագրու-
թիւնն է Մ. Խորենացոյ քով³ գտնուածն:

Ասորական զրուցին մինչեւ Խորենացոյ ժա-
մանակ առած նոր խմբագրութիւնները միայն
յաւելուած մ'ունէին Հայոց մասին, այն է՝
զԹաղէոս Հայաստան կը տանին և հոն մար-
տիրոսացած կ'աւանդեն. իսկ Մ. Խորենացի
ասորի զրուցն ամբողջովին Հայաստանի կը
սեպհականէ: Արգար թագաւորը կը հայա-
ցուի. Եղեսիս կ'ըլլայ Հայաստանի մայրա-
քաղաքը. և որովհետեւ Արգար իւր ժողո-
վրդեան հետ քրիստոնէութիւնը կ'ընդունի,
Հայաստան առաջին քրիստոնեայ երկիրը
կ'ըլլայ: Սանատրուկ հայ թագաւորը այժմ
Արգարու քեռորդին կ'ըլլայ, և ահոր կը յա-
շտուի նախ իբրեւ Հայոց թագաւոր, և յետոյ
նաեւ Եղեսիայի: Այս ամէն նորալուր զէպ-
քերը զուտ հնարուած են(?)⁴: Առանց տա-
րակորսի է որ Թաղէի զրուցն ի Հայս շատ
աւելի հին է, քան թէ այս զրուցը աւան-
դութիւնը: Արդէն Փաւստոս Բիւզանդ կը
յիշէ Թաղէի քարոզութիւնն և առաքելա-
սպան Սանատրուկը⁵. Կշանակութիւն ունի
այն՝ որ կաթողիկոսութեան ամբողջ Փաւս-
տոս «Ամբոս Թաղէի» կ'անուանէ⁶. և որով-
հետեւ կիտարիս այս զրուցին հետ կապ
չունի, — Թէփփիլոս՝ Թաղէի աշակերտը և
կենսախոյ առաջին եպիսկոպոսը շատ ետքը
հնարուած գիւտ մըն է, — յայտնապէս կ'ե-
րեւայ՝ որ Թաղէի հնագոյն զրուցի մը հետ
կապ ունենայ: Արդէն Գր. Լուսաւորչէն յա-
ռաջ՝ Ասորիքէն Հայաստանի հարաւային՝
Ասորիքի սահմանակից երկիրները (Իրփք-
Վասպուրական) քրիստոնէութիւնը մուտ
գտած էր, և Հնագոյն ժամանակներու մէջ
ասորի եպիսկոպոսներու և քահանաներու
ոչ ցանցաւ կը հանդիպինք, և սովորաբար
ասորիքէն եկեղեցական լեզուն էր: Արգարու
և Թաղէի զրուցներուն ի Հայս մուտքն յայտ-

1. Լարտրեմիս, դիւանագիր դպիր Եղեսիոյ,
քոչոք Արգարու, հայ. Վենետ. 1868, Եղմ.
1868, գլղ. L. Alishan, Վենետ. 1868, և Emin
առ Langlois II. էջ 313:
2. Սոփիքը, Բ. Վենետ. 1853. — Մտն.
Հայկ. քարգմանութեանց. Վենետ. 1888. էջ 13:
3. Բ. 30-36:
4. A. Carrière, La légende d'Abgar dans l'his-

toire d'Arménie de Moïse de Khoren. Paris, 1895:
5. Գ. 1:
6. Գ. 12. — Ի. 3. — Գարիէր այդ մասը
կաթողիկոսի կը գտնէ: — Ինչու. վասն զի կ'ե-
րեւի թէ իւր ամէն ինչ հայկական մերժել ղե-
տող քննադատականին՝ քար զայթակողութեան
եղեր են այդ բարք:

նապէս մատնացոյց կ'ընեն՝ որ քրիստոնէութիւնն Եղեւսիայէն եկած է Հայոց: Մտաբարտ՝ Մծբինը ցոյց կու տայ իբրև երկրորդ կենդրոն Հայաստանի առաքելութեանց: Թէ՛ յառաջ քան զՌ. Լուսաւորիչ քրիստոնէութիւնն ի Հայս մուտ գտած էր, ստոյգ Հետք մը կը ցուցնէ Մերուժան եպիսկոպոս Հայոց, առ որ Գիտնեսիոս Աղբրսանկարացի (248—265) ապաշխարութեան վրայ թուղթ մը գրած է՝ »:

Այլ մենք, զէթ առ այժմ, հասատի եւ արժանանաստ ենթադրելով (զոնէ ըստ էական մասանց՝) մեր վերագոյն յիշատակած՝ ամենաՀին պատմութիւնը եւ աւանդութիւնները Թաղէոսի եւ Բարթողիմէոսի առաքելական քարոզութեանց մասին, եւ Յօզուածագրի մը գրածին համեմատ, « Թաղէոսի վկայարանութեան՝ Ասորիներէն մեր մէջ մուտքը Հետագայ (նր) զարբուու մէջ կատարուած ըլլալը ընդունելով (ամէն մասամբ), եւ Եղեւսիոյ մէջ կատարուած կրօնական դէպքերուն՝ Հայերու համար նշանակութիւն չունենալը հաստատելով Հանդերձ՝ », պիտի խօսիմք այդ աւանդութեանց համաձայն՝ նոյն Առաքելոց քարոզութեամբ պտղաբերեալ Հայաստանի Հոգեւոր անդաստանին երկնա՝ նուէր պտղոց վրայ, տեսնելու եւ քննելու՝

թէ արդեօք այդ « առաքելական քարոզութեանց Հայաստանի մէջ սփռած աւետարանական լույս շառաւիղն տեսնց մինչեւ ի Ս. Լուսաւորիչ մեր եկեղեցական անընդհատ նուիրապետութեամբ՝ »:

Արդ, ինչպէս ըսինք՝, ըստ ազգային աւանդութեան կը նահատակուին ի Հայս Բարթողիմէոս եւ Թաղէոս՝ յետ հաստատելու հոն եպիսկոպոսական աթոռներ: Չայս կը հաւատան, բայց ի մեր վերագոյն յիշած մատենագրաց, Փաւստոս Բիւզանդացի³, Խորենոս⁹, Չենոբ զալ¹⁰, Արտակէտ, Ղենոսիոսի առ Ս. Գրիգոր գրած թուղթն, զոր կը յիշատակեն այլ եւ այլ ազգային մատենագիրք: — Իսկ Թաղէոս, ինչպէս վերագոյն գրեցինք¹¹, դեռ եւս չներկեալ արեամբ՝ թողուց ի Հայս եպիսկոպոս զՉաքարիա, որ վկայական մահուամբ փոխեցաւ ի Գրիստոս՝ Երուանդայ ընտակալութեան առեւ գրեթէ յամին 75. — որուն յաջորդեց Չենոսի Հայոց աւագ իշխաններէն մին, որ Երուանդայ եղբայր՝ Երուազ քրմասպետէն կը սպաննուի յամին 78: Եւ այս վերջնոյս իբրև յաջորդք կը յիշուին ընդհանրապէս՝ իրարմէ փոքրիկ տարբերութեամբ՝ Հետեւեալներն, զորս յաջորդ ցանկին մէջ կ'ամփոփենք՝ ըստ կանուի եւ վերջին հրատարակութեանց:

1. ZDMG. 1896, էջ 634:

2. Եւսեր. Եկեղ. պատմ. Զ. 46, 2:

3. Եւ քանի որ սակաւաթիւ ոմանք հակառակորդք որ եւ է աւանդութեան՝ չեն գներ մեր առջեւ համոզիչ եւ հաւատար հակառակ ապացոյց, մենք ունենալով մեր առջեւ պատկառելի հնութեամբ գրութիւններ եւ իրական յիշատակներ, միշտ իրաւունք ունինք՝ հասատի եւ արժանանաստ ենթադրելու զանոնք: Եւ արեւոյց այդ հայկական աւանդութեանց իրաւարար զատուարք կրնան բազմիչ արդէ օտար բանասերներէն ոմանք՝ որոց համար անընդունելիք են հնուց ի վեր մը եւ է համազգային եւ սրբազան աւանդութիւնք (Հմմտ. Պոսիւէի, Les Traditions, etc). — Բաց աստի, վասն զի ցարէ միայն տեսնք իրենց քմահաճոյ ենթա-

գրութիւնները եւ քաջքաճ համեմատութիւնները, եւ ոչ թէ փաստ եւ ապացոյց պայծառ: այլ Հին կարծեաց հակառակ՝ միայն նոր կարծիք մը. մինչդեռ կարծիք մը չի կրնար հերքել զայն կարծիս: Եւ այդ կիթ հզօրագոյն փաստով եւ քանի որ կարծիք են, իբրև կարծիք հաւատարակչիս են:

4. Բագմ. նոյն. էջ 98, թիւ 1. էջք 99, 100—101. թ. 3. էջ 102:

5. Մտարմանդակ, Ա տարի, թիւ 274:

6. Բագմ. նոյն. էջ 63:

7. Եւսն. էջք 98—100. — 101—103:

8. Դպր. Գ. 12. — Դ. 3:

9. Պատմ. Հայս. Բ. էջ 376. Վէնեա. 1881:

10. Պատմ. Տարսն. էջ 10:

11. Բագմ. նոյն. էջ 99:

Թաղէնս	35.
Զաքարիա	44.
Զեմէնտոս,	60.
Ատրներսեհ	77.
Մուշէ	82.
Շահէն	96.
Շաւարշ	127.
Ղեւոնդիոս. վախճանեալ Հայոց Վա-	155.
ղարշ Թագաւորին եւ Մարկ. Աւրեղիոսի	176.
ժամանակ: — Ապա կը յաւելու նոյն յի-	193.
շատակարանն. « Ի ժամանակս Ս. Գրիգորի	230.
ի լեալ իցէ քրիստոնէութիւն, ընդ նմին եւ	261.
տեսուէ Եկեղեցւոյ ի Թաշուն եւ ի խա-	
ւարչտին տեղոց»: Այս վկայութեան կը	
համապատասխանեն Սիմոն վարդապետին	
խօսքերն ալ:	

ընտրութիւն		մահ
Ս. Թաղէնս առ.	43	43
Ս. Բարթողիմէոս առ.	60	60
Ս. Զաքարիա	76	76
Ս. Զեմիւնտոս	81	81
Ատրներսեհ	95	95
Մուշեղ	126	126
Շահէն	154	154
Շաւարշ	175	175
Ս. Ղեւոնդիոս	193	193
.	229	229
Ս. Մեհրուժան	260	260
.	300	300

ԱՐԵՒԵԼԻՔ ՕՐԱԳԻՐՑ

ՍՈՒՐԸԱՆԴԱԿ ՕՐԱԹԵՐԹ՝

Թ. Գ.	Առաքելական հիմնադիրք
34.	Ս. Թաղէնս առ.
44.	Ս. Բարթողիմէոս առ.
68.	Ս. Յուդա Թաղէնս առ.
	Սրոս Շաւարչանայ
69.	Ս. Զաքարիա
71.	Ս. Զեմիւնտոս
80.	Կումակ Սիւնի
89.	Բարեբաս Սիւնի
120.	Մուշէ
150.	Մխիթար Թանահատցի
170.	Անունն անժամօք
221.	Ս. Մեհրուժան
248.	Տեղապահութիւն

սկիզբ.	Արտագի արոտ	վերջ
35.	Ս. Յուդա Թաղ. Ղեւէոս	43
44.	Ս. Զաքարիա	76
77.	Ս. Զեմիւնտոս	81
82.	Ատրներսեհ	95
96.	Մուշեղ	126
127.	Շահէն	154
155.	Շաւարշ	175
176.	Ս. Ղեւոնդիոս	193
193.	229
230.	Ս. Մեհրուժան	260
260.	280
280.	Հերակ (կասկածելի)	300

Բայց Հ. Գր. Վ. Գալմէքեարեան այս ցանկերու ժամին այսպէս կը գրէ⁵. « Հայոց նախնի կաթողիկոսաց Կիլիք ժամանակագրական ցուցակը կազմել՝ ըյս տեսած սակաւաթիւ աղբիւրները չեն ներեր: Այս պատճառաւ նորագոյն Հեղինակներն աշխատած են այս կամ այն կաթողիկոսին ժամանա-

կը ճշդել, բայց ամբողջ շարքին կապը դարձեալ մնացած է անճշդ: Եթէ ժամանակաւորապէս կաթողիկոսաց շարաստութիւններ, ամէն ձեռագիրներու յիշատակարաններ, և այլն, յուսալի է որ փոքր ի շատէ ճիշդ ցուցակ մը կարելի ըլլայ կազմել »:

1. Արարատ ամսաթերթ. Ա. տարի. էջ 103: Թերթիս գրածին համեմատ, Էլմիսեհի մատենադարանին մէջ կը գտնուի Մաղարթայ Ռեխտին Յովհաննէս անուամբ միոյն ձեռքով, Հայոց ԱԸ Թուականին գրուած երեք թերթ հին մազաղաթեայ և կիսամաշ յիշատակարան մը, յորում արձանագրուած են այս անուանք: 2. Կ. Պոլիս. 1900. էջ 328: Նոյն տեղ ծա-

նօթութեան մէջ կը կարդանք. « Այս ցուցակը կազմած է բարձրատիճան եկեղեցական մը, նորագոյն հետազոտութեանց հետեւողութեամբ »: 3. Ա. տարի. Թիւ 5: 4. Ա. տարի. 1900. Թիւ 274: 5. Համաստոս. պատմ. Հայոց. 2. Գեղեցերի-Թրգմ. Վիեննա. 1897. էջ 105:

իսկ Մեհրուստանայ եպիսկոպոսութեան տեղւոյն և զաւառին վրայ Հ. Գեղզերին գրածը¹ կ'արժէ զննել հոս ամբողջովին, վասն զի ոչ որ ցարզ այդ մասին այլչափ մանրաման գրած է, մանաւանդ որ մեր ակնարկին նպատակին մեծապէս կը ծառայեն հայազետ զերմանացի բանասիրիս տուած տեղեկութիւններն:

«Մինչև այս տեղ ըրած ուսումնասիրութեանս մէջ զիտմամբ զանց ըրի յիշատակել հայկական եկեղեցւոյ ամենահին վկայութիւնը. որ է Եսեբերտի եկեղեցական պատմութեան այն բացատրութիւնը, յորում կ'ըսուի². «Նոյնպէս և առ Հայս զրեաց թուղթ վասն ապաշխարութեան, որոց եպիսկոպոս էր Մեհրուստան»: Սոյն թղթոյս գրողն էր Աղեքսանդրիոյ հայրապետս Գիոնեսիոս (248—265) (այս բռնորդ Ս. Հերոնիմոս ալ կը յիշէ). ուր կը գտնուէր ապա սորա ժամանակակից Մեհրուստանայ եպիսկոպոսական թիմ: Լը—կուրին կը համարի զնա Սերաստիոյ մետրապոլիտ հեռեեւեալ տկար պատճառաբանութեան վերայ հաստատուած. «Աւերի փորո՞ւն՝ քան Մեծ Հայոց, ուստի և Սերաստիա մայրաքաղաքին եպիսկոպոս էր Մեհրուստան՝ երրորդ դարու կիսուն³»: Սեբաստիոյ, Սերաստպոլսոյ, Նիկիոպոլսոյ, Սասաղայի և Ա Հայոց ուրիշ եպիսկոպոսանիստ քաղաքաց եպիսկոպոսներու ցանկերը համեմատելով իրարու հետ՝ կը գտնենք որ արդէն Գ, Դ և Ե դարուց մէջ յիշեալ տեղեաց առաջնորդք՝ որչափ որ գիտենք՝ բուրն այլ յոյն—հռոմէական կամ Աստուածաշնչի բնիկ անուններ կը կրեն. նոյնը կարող ենք բռնել նաեւ Մելիտանէի թեմին համար: Ապա՝ կը հետեւի աստի, թէ Մեհրուստանայ եպիսկոպոսանիստ քաղաքը պէտք է փնտռել Մեծ Հայոց մէջ, որովհետեւ «Մեհրուստան» անունն իսկ բնիկ ազգային է և

հայկական: Սոյն անունը կը կրէր նաեւ այն պարսկամոյ ուրացող արժրունի իշխանն, որուն համար կ'ըսէ ֆաստոս. «Մի ոմէ ի նախարարաց մեծամեծացն Մեհրուստան անուն արժրունի⁴»: Չորս տեղ փնտնեցի ուրիշ Մեհրուստան մի հայկական հին գրականութեան և պատմութեան մէջ:

«Յայտնի է թէ սոյն անունս յատուկ և յայտարար է այն հին նախարարական ցեղին, որ Սենեքերիմէն սերեալ կը համարուի: Արժրունիք կը բնակէին ի բնէ մարական⁵ վասպուրականի մէջ, զոր միայն Տիգրան՝ արքայից արքայն կամ իւր նախորդներէն մին՝ միացոց տերութեան հետ: Սոյն հարաւ—արեւելեան նահանգը միշտ իրեն տանն էին գոյութիւն մ'ունեցեք է քաղաքականօրէն: Շատ վերջը, ամիրապետներու ժամանակ, երբ Հայաստան ազատեցաւ արաբացւոց իշխանութենէն և հաստատուեցան բազրասունի արքայից արքայք (βασιλεις βασιλέων), ի նմին ժամանակի կ'իշխէին նաեւ Արժրունիք վասպուրականի մէջ՝ իւր անկախ փոքրիկ թալաւորք (reguli), զոր Յոյնք իշխան վասպառականի⁶ կը կոչէին: Անտաբախոյս Մեհրուստան եպիսկոպոսն այլ Արժրունեաց ցեղին շառախդ մ'էր:

«Գործիստարար Ազաթանգեղոսի Հայոց դարձի պատմութիւնն կը լռէ բոլորովին հարաւ—արեւելեան կողմերու մասին. Հաւանա կանաբար այն զաւաններուն դարձն եղեր է Ասորւոց կողմէն (Եղեօսիա կամ Մծբին), շատ աւելի կանուի քան աշխարհին միւս գլխաւոր մասն, և այսու միայն կարելի է բացատրել Մեհրուստան եպիսկոպոսին գոյութիւնը վաղ իսկ յամին 250:

«Եպիսկոպոսաց ամենահին ցուցակն՝ զոր ունինք ձեռքերնս՝ է այն որ կը գտնուի Եղիշէի վարապետի գրոց մէջ⁷ յամին 450. Եպիսկոպոսաց թիւն բարձրացեր է 17ի ի

1. Փաստոս Բիզանց կամ Հայկ. եկեղեցւոյ սկզբնաւորութիւնն. Թրգմ. Հ. Յովհ. Թոսեան. Վենետ. 1896. էջը 159—165:
 2. Զ. ԻԶ:
 3. Le Quien, Oriens Christianus, I, 419.
 4. Գ. ԻԳ:

5. Որ կը պատկանէր Ասորպատեն—Ասորպատականի:
 6. Constant. Porpb. III, 487, 45:
 7. Պատմ. Վարդանեայ, և այլն, հրատ. Բ Վենետիկ, 1862:

մբասին առած նաեւ կաթողիկոսը), մինչ Ազգաժմանցեղոսի գրոց մէջ միայն 12 հատ կը յիշուին: Վաստակաւորական աշխարհին կը պատկանին չորս հետեւեալքն.

- Ա. Եպիսկոպոսն Մարդաստանի,
- Բ. Եպիսկոպոսն Արծրունեաց,
- Գ. Եպիսկոպոսն Ռշտունեաց,
- Դ. Եպիսկոպոսն Անձեւացեաց.

«Տարակոյս չի կայ թէ Գ դարուն մէջ տակաւին զոյսութիւն չունէր Ռշտունեաց եպիսկոպոսական թեմն, որովհետեւ Ս. Յակոբայ մծրնացոյ ժամանակ դեռ բողոքովին հեծանո էին նոյն գաւառին ընակիչք. հաւանաւանաբար յառաջն բովանդակ նահանգին մէջ մէկ եպիսկոպոս միայն կայր, և ու էր ճիշդ Մերուժանն¹»:

Ս. Թաղէի բաց ի այդ յաջորդական եպիսկոպոսներէն՝ կը յիշուին Հայաստանի գաւառան կողմանց մէջ մի քանի այլ աշակերտներ. զոր օրինակ, «Գաղիոս մի յեօթանասնից», ըստ որում կը գրէ Վանական վարդապետն, որոյ անուամբ կայ և վանք Գաղի կամ Խոնարայ Սիրական գաւառի մէջ. «Եւստարեոս՝ որ նահատակուեր է Մեծ Սիւնեաց մէջ, ուր ապա հաստատուեցաւ մետրապօլտական աթոռն Սիւնեաց, Տարեւանուամբ². — Եղիշէ, որ ըստ պատմութեան Մ. Կաղանկատուացոյ, գնացեր է յԵրուսաղէմ, և Տեառնեղբայր Ս. Յակոբէն ձեռնադրուեր է, և ճորայ պահակէն անցնելով եկեր է յԱրցախ, և Ամարասի մծա Չարդունի դաշտակին մէջ սպաննուելով՝ ցամաք

չըհորի մէջ կը նետուի, որոյ մարմնոյ գիւտն եղաւ Աղուանից Վասական Թագաւորին ժամանակ³ (488—9):

Առ այժմ՝ այսչափ Թաղէոսի և իրեն յաջորդաց ու աշակերտաց մասին. Համառօտիւ դնենք Բարթողիմէոսի և իւր յաջորդաց մասին, բաց ի վերոյիշեցոց, եղած աւանդութիւնները:

Ս. Բարթողիմէոս՝ Գողթան գաւառին Ազգայեաց վիճակին մէջ եկեղեցի հաստատելով, նահանգին առաջնորդ կը կարգէ զԿոնստնի, որ երկար տարիներ կառավարելէն ետքը կը վախճանի Արտաշէն Բ. Թագաւորութեան սկիզբը, և իրեն կը յաջորդէ Բաբեչաս Խուժիկ, որ Բ գաւրուն սկիզբէն ետքը կը վախճանի: Աւաստի ըստ վերոյիշեալ Սոսրնանդակ օրաբերքին՝ ցանկ յաջորդութեան տաւաքելոյս:

Ս Ի Կ Ե Ե Ե Ե Ա Ք Ո Ռ Ի		
Սկիզբ		Վերջ
44.	Ս. Բարթողիմէոս	67
68.	Կոնստնի	90
90.	Բաբեչաս	120
120.	...	150
150.	Մխիթար.	170
170.	... (Թերեւս Ս. Չոթիկոս)	190
190.	...	230
230.	(Թերեւս Ս. Մեմրուժան ընդհանրական)	260

Վ. Հ. Ղ. Վ. Ալիշան՝ Գողթն գաւառին տեղագրութեան մէջ⁵, Բարթողիմեայ քա-

1. Հայկական եկեղեցւոյ վերայ Աորուոց ըրած ազգեցութեան մասին հմմտ. J. Strzygowsky, Das Etschmiadzin-Evangeliar S. 81.
 2. Վ. Հ. Ղ. Ալիշան. Սիւնեաց տեղագրութեան Սիւնեակնի մէջ (Վեներ. 1893. էջ 224) այսպէս կը գրէ Նաւասթեոսի մասին. «(Այդ) ոչ միայն երկրայելի յոյժ է՝ այլ և անհաւան ինձ... զի պատմիչն Սիւնեաց Ստեփանոս... և ոչ մի անգամ յիշէ... զի ոչ միայն անծաւնօթ է այլոց եկեղեցեաց, այլ և ի մեր իսկ Յայտմաւուր ոչ դոստի օր տօնի նորա...: Լաւ էւս էր արգեօք ըստ ուսմնն, յանուն Ս. Թաղէի

առաքելոյ զվանն (ասել) ... ինձ ամենեւին հայկական և հին թուի անունը Տաթեւ... զի ի ներսիսեան Գահնամակի ընդ բարձականս դասին և Տաթեւեանք...: Յառաջնոց դարուց անտի լուսաւորութեան ազգիս՝ սրբաբան կամ վանատուն հաստատեալ էր անդ՝ ըստ պատմութեան երախտաւոր հեղինակի ծանօթարարի աշխարհիս Սիւնեաց »:
 3. Պատմ. Աղոռնակից, զլ. 2:
 4. Ա. ասորի. 1900. թ. 274:
 5. Սիւնեակն. Վեներակն. 1893. էջ 312. Թիւ 130:

որոզութեան վրայ խօսելով կը գրէ. « Աստա- նոր շինեաց նախ եկեղեցի գոր կոչեցին Տեան ընդ առաջ . . . մկրտեաց զիշխանն Եսր Հանդերձ մամբն, և կացոյց առաջնորդ եպիսկոպոս զԿոմսի ոմն յերօր նախնի ա- շակերտաց և հեռեւորաց . յորոց մի էր և Լուսիկ՝ որ վախճանեցան ի Վանանդ, և հանդուցաւ ի մատրան փոքրս: Եւ յետ յի- շկու զԲարդիլաս, ազգաւ խուժիկ, կը յաւելու. « Մուշէ, ընարեալ և ընծայեալ առ Թաղէոս առաքեալն, բայց ոչ ժամանեալ թուի անուղ զձեռնադրութիւն »:

Այս երկու առաքելոց նկատմամբ եղած վե- ռոյիշեալ գրուար ասանդութեանց վրայ կըր- նանք աւելցընել իրական ասանդութիւններն ալ: Վասն զի բովանդակ հայ ազգն ի սկզբանէ գրեթէ պաշտօր է այսչափ սրբազան ասան- դական պատմութիւնները Թաղէի և Բար- թողիմեայ ի Հայս աթոռ հաստատելու մա-

սին. — և ի յիշատակ յաւերժ կրկին սուրբ քարոզչացն հիմներ է անոնց նահատակու- թիւն համարեալ տեղեաց վրայ, կամ ուր որ անոնց նշխարաց գիւտն եղեր է, վանքեր, եկեղեցիներ¹, հաստատեր է եպիսկոպոսա- կան աթոռներ: — Թաղէոսի առաքելական քարոզութեան իրբեւ յիշատակ մ'ալ ցարլ կայ ի Հայս Տեանանոնոս գեղարդն, որոյ անուամբ կը կոչուի և վանքն Այրի կամ Գեղարդայ², իսկ զեղարդն կը պահուի յէջ- միածին, և ունի ստուգութեան փաստեր:

Արդ ուրեմն պատմութիւնն հնաւանդ կը հաւատալ թէ Թաղէոս մին յեթմանասնից³ և Բարթողիմէոս առաքեալն մին յերկոտա- սանից՝ քարոզեր են ի Հայս, և հաստատեր են եպիսկոպոսական աթոռ: Եւ սոյն աւան- դութիւնն կ'ընծայէ մեզի այդ առաքելոց յա- ջորդաց անուններն ալ, ինչպէս վերագոյն

1. Ս. Թաղէի վանքին վրայ Հմմտ. Այրարատ ամառաքերք. 1898. էջք 38-40. — 89-91: — Իսկ Ս. Բարթողիմեայ վանաց մասին Հմմտ. Մանուէլ Կ. Մերձարեան. Նկարագրական ուղեւորա- րիւն ի հայաքեակ գասառս Արեւելեան տաճ- կաստանի. Մասն. Բ. Կ. Պոլսո. 1884. էջք 73-97: — Հմմտ. ևս Սիսական, Այրարատ Վ. 2. Ղ. Վ. Արեւանի:
2. Այրարատ. Վ. Հ. Ղ. Արեւան. էջ 538: — Բնաշխարհիկ քասարան. Հ. Ս. Էփրիկեան. Վենետ. 1900. էջք 149, 150, 156:
3. Յերուսի ոմանք ի շնոց և ի նորոց կը ջանան ցուցընել՝ թէ Թաղէոս առաքեալն Հա- յոց եր մին յերկոտասանից. իսկ մեք չենք զժաւարիբ զայդ ընդունելու՝ եթէ հին մատե- նագրաց մեծամասնութեան անվրէպ հեղինա- կութեամբ (Տես ի ստորեւ ծանօթ.) հաստա- տուի այդ: Վասն զի եթէ չէ Թաղէոս աշա- կերտն մին յեթմանասնից՝ աւետարանիչ հայ ազգին, հարկ է որ ըլլայ առաքեալն, քանի որ մեր վերագոյն յիշատակած պատմութիւնն և աւանդութիւնն կը հաւատան Թաղէի մը ի Հայս քարոզութիւնն: Բայց Թաղէոս առաքե- լոյն մեայն յերկոտասանից, որ յերուսի ի Հայս ևս քարոզելով նահատակեալ է Որմի քաղա- քին մէջ (Տես Հ. Մ. Ա. գ. Լիսկ. վարդ Սրբոց. Հ. Թ. էջ 480), Հայաստանի մէջ եպիսկոպո-

սական աթոռ հաստատելն անհաւատարի թուի: Վասն զի Եւսեբիոս Իորենացին, Յովհ. կա- թողիկոս, Յայրմաւուրէ մեր, և այլն կը հաւ- տատեն թէ այդ Թաղէոս էր մին յեթմանասնից, և ոչ առաքեալն Թաղէոս, որ և Յուզա յա- կոբեան և Ղերէոս: Առաքելոց շարականն ալ ի յանանմանն նոյնը կը հաստատէ որով- հետեւ անոր մէջ կը յէշուին միտակց Բար- րողիմէոս և Թաղէոս, և ապա առանձին Յու- կոբ այլեան, Յոզա յակոբեան. ուր Թաղէոսն է փոխանակ միոյն յեթմանասնից, որ եկաւ առ Ազգար, իսկ Յուզա յակոբեան փոխանակ Թա- ղէի առաքելոյն՝ յերկոտասանից. ապա թէ ոչ՝ Պօղոս առաքելոյն հետ միասին երկոտասանից թիւն փոխանակ երեքսասան ըլլալու, ինչպէս յորինող (վարդան վարդապետ) շարականին կը շնէ, պիտի ըլլար չորեքսասան, որ սխալ է: Հմմտ. Բագրմակից. 1900. էջ 98. Թիւ 1. — Ծանօթ. 98-100 էջերուն. — Հ. Չամշ. Հառ. Ա. Ծանօթ. էջ 583. — Հ. Գաբր. Աւետեքեան. Բա- ցարո. Շարականաց. Վենետիկ, 1814. էջք 141-145: Հ. Մ. Առգեր. Լիսկ. վարդ Սրբոց. Հառ. Թ. էջ 478. ուր նա՝ Ս. Հերանմիտի, ու- բուն շատերն հետեւեցան, այս կէտն մէջ ու- նեցած վրեպակը ուղղելով՝ կը պարզէ այս վրեպակին պատճառը: — Այս մասին այսչափ համառօտիւ:

տեսանք, մինչև ցամն 260 և աւելի: Եւ թէպէտ աւանդութեան այս երկրորդ մասն, այսինքն առաքելոցս յաջորդաց կէան զես եւս ստուգուելու կարօտ համարուի, այսու հանդերձ՝ Մեհրուստանայ յիշատակութիւնն յոյժ հաւաստի և ստոյգ է, և ըստ Հ. Գեւգերիի և այլոց, ըստ որում տեսանք, հաւաստեալ եպիսկոպոս էր նա Մեծ Հայոց, և անշուշտ կրնանք հետեւցընել ասկէ՝ թէ մինչև ցՄեհրուստան եղած է յաջորդութիւն մը, թէպէտեւ գոռցե անձանօթ մեղի, ապա թէ ոչ՝ Մեհրուստան յանկարծ ուստի՞ ծագել է ի Հայս: Իսկ 260 կամ 280էն ապին մինչև գրեթէ 300 եղած անշան միջոցն արդեօք ընդհատութիւն պիտի համարուի, մանաւանդ որ պատմութեան լուովենէն կամ լաւ եւս մեղի անձանօթ ըլլալէն դրական փաստ չէ կարելի հանել: Այլ ընդհակառակն այս ժամանակամիջոցին մէջ եղած հալածանքն ի Հայս, քրիստոնէից բազմութիւնն¹, ինչպէս սուղ ինչ յետոյ պիտի տեսնենք, յայսին պայցոյց է՝ թէ քրիստոնեայ հօտն Հայաստանի մէջ ունիւր այն ժամանակ իւր հովուպետր և քահանայ հովիւնները: — Քայց քրիստոնէից բազմութեան վրայ ի Հայս՝ խօսելն առաջ՝ աւելորդ չենք համարիլ յիշել եւս հօս Փոքրուն Հայոց² և Հայաստանի այլ քաղաքաց մի բանի հայազգի եպիսկոպոսաց անուններն. ալ. որովհետեւ առոնց նկատմամբ պատմութեան աներկբայելի մասն կը ցուցընէ՝ թէ ի Հայս միշտ եղեր են եպիսկոպոսաց աթոռներ, և այլ եպիսկոպոսաց ումանք գորուներ են ալ զանազան յոյզովոց մէջ. զոր օրինակ, Չատիկ ածնիս աթիւ, և այլն: Արդ կը յիշուին, Քարառուս Հայկազն, առ Տրայանոսիս (108-120). — Ա-

կակիոս՝ եպիսկոպոս Տիգրանակերտի (250-280), Վլասիոս՝ եպիսկոպոս Սեբաստիոյ, նահատակեալ 315ին, և այլն:

Յետ տեսնելու հովուպետր եպիսկոպոսաց գրեթէ հաւաստի յաջորդութիւնը ի Հայս, քննենք արդ թէ արդեօք կը բաւէ ըսել Հ. Յովս. Գաթ. Վ.ին հետ. « Առանց իրիք երկամութեան է թէ ոչ աւեճեռէին անճեռ և անճանօք էր քրիստոնէութիւն ի Հայոց աշխարհին³ » Բ և Գ դարերու մէջ, թէ մանաւանդ կրնանք հաստատել իսկ աներկիւզ և համարակ՝ որ Հայաստանի մէջ բազմաքիչ քրիստոնեայք կային կամ ժածոպ կամ յայտնի կերպով: Մենք ստոյգ կը համարինք երկրորդը, այսինքն թէ վերոյիշեալ հովուպետր ունէին ըստ իւրաքանչիւր ժամանակին՝ իրենց քահանաները և հաւատացեալ հօտը: — Սկսինք առաջին դարէն և յառաջագէ՛մ քայլերով պատմութեան և աւանդութեան՝ կոխենք Գ դարուն սեմոց վրայ, ուր պիտի հանդչինք:

Վերագոյն⁴ յիշեցինք առաջին դարուն մէջ կատարած Հայոց դարձն ի քրիստոնէութիւն թաղելի և Քարթղոմեայ ձեռքով, որոց աշակերտեցան շատերն և հետեւեցան. զայդ կրկին աւելորդ կը համարինք: — Երկրորդ դարու մէջ նահատակեցան Ոսկեանք (107ին), Ալարաբտեան վկայք (118ին)⁵ Սուբիասանք (130ին)⁶, և այլն: — Իսկ ասկէ յետոյ քրիստոնէութեան տարածման ի Հայս կը վկայէ նոյն ինքն Տերաուղիանոս (160-240), որ բազում հաստատեցաւ ի Հայս համարի լեպս: — Ս. Պոլիկատոս եւս կը նահատակուի ի Մելիտինէ Փոքրուն Հայոց, 260ին, Դիկոսի առին⁷: — Եւ հաւանօ-

1. Léon Boré, *Les origines du Christianisme. հեղինակ*՝ Տեօլլիսէիէրի գրուածոց վրայէն համառօտած է այն երկը:
 2. Armenia Minor. Rossi, *Inscriptiones christianae urbis Romae*. T. I. n.º 455. p. 155. — Dion, L. V. 23.
 3. Նոյն մատեան. էջ 463:
 4. Քաղզ. 1900. էջ 98...
 5. Հ. Մ. Ա. Գ. Լիակ. վարք... Հ. մ. ԺԲ. էջ 67: — Ալարաբտ. Հ. Ղ. Աւելան էջ 475...
 6. Հ. Մ. Ա. Գ. Լիակ. վարք... Վկայ. Ոսկեանք, — Սուբիասանք:
 7. Հմմտ. P. Allard, *Hist. des persécutions*. Paris. 1886. Հ. մ. Բ. էջ 411. — Յռչիկը Հայրենեաց. Հ. մ. Բ. էջ 241. յորում Վ. Հ. Ղ. Վ. Աւելան կը գրէ. « Մելիտինէ վաղուց հաստատուի՞ յառաջագէ՛մ այլ եղած էր ի Հայսութեան, ազնիւ և մեծ նախարարութիւն ընծայելով ազգերնուս », և այլն:

6. Հ. Մ. Ա. Գ. Լիակ. վարք... Վկայ. Ոսկեանք, — Սուբիասանք:
 7. Հմմտ. P. Allard, *Hist. des persécutions*. Paris. 1886. Հ. մ. Բ. էջ 411. — Յռչիկը Հայրենեաց. Հ. մ. Բ. էջ 241. յորում Վ. Հ. Ղ. Վ. Աւելան կը գրէ. « Մելիտինէ վաղուց հաստատուի՞ յառաջագէ՛մ այլ եղած էր ի Հայսութեան, ազնիւ և մեծ նախարարութիւն ընծայելով ազգերնուս », և այլն:

րէն Ս. Ստեփանոսի Հոռովայ Հայրապետին նահատակութեան (257) միջոցները կը նսահատակուի և Ս. Մեհհրուստան (260), որոյ զոյութիւնն մեծ ապացոյց կը համարինք այս ժամանակ բազում քրիստոնէից զոյութեան ի Հայս. և այդ ապացոյցն առաւելագոյն զօրութիւն կ'անու, եթէ դիտել տանք որ խորով Ա. թագաւոր Հայոց¹ (224—258?) այս միջոցիս մեծ հալածանք կը հանէ ընդդէմ քրիստոնէից իւր տէրութեան մէջ, ինչպէս որ ֆիրմիլիանոս կը պատմէ՝ ըստ վկայութեան խորենացոյցն², թէ «Այնչափ յաճախեալ ի Հայս էին քրիստոնէայք՝ մինչև արքայի նոցա (խորովու) յարուցանել հալածանս ի վերայ նոցա և զբազումս սպանանել»։ Եթէ յայտն Հ. Յովս. Վ. Գաթ. Փիրմիլիանու Հայածանաց պատմութեան վրայ, զոր կը յիշէ Մ. խորենացին, կը գրէ այսպէս. «Այլ աւաղ՝ զի այն վկայութիւն չունի ինչ այնչափ ոյժ, այնու, զի այն մատեան՝ զոր իբրև մատեան ֆիրմիլիանոս ի կիր արկանէ պատմագիրն, ունի պատմութիւնս Հայածանաց մինչև ցամ 314 ըստ վկայութեան նորին պատմագիրի, ուր՝ վաղ յամի 269 վախճանեալ էր ֆիրմիլիանոս³»։ — Բայց մենք առ այդ կը պատասխանենք նախ՝ որ եթէ այդ մատեան չէ ֆիրմիլիանոս, անշուշտ հին մատեան մ'է, որոյ անձանթ չէ հեղինակն, որով միշտ կ'ունենայ մեծ հեղինակութիւն, — երկրորդ՝ միթէ նոյն իսկ մի քանի հարազատ և վաւերական գրոց վրայ յաւելուածներ եղած չեն յետագայ օտարաց ձեռքով, — երրորդ՝ նոյն բանասերն կը գրէ նոյն մատեանն մէջ (էջ 248). «Ս. Բարսեղ բազում գիրս սակ զմասնէ (զֆիրմիլիանոսէ) գրեալ», որք կ'որոտած են այժմ, յորս կ'ընայ ըլլալ և Մ. խորենացոյ յիշատակածն այս — Այս հալածանաց միջոց կը նահատակուին ի քա-

ղաքին կորդուաց Ս. Ուիմպիոս և Մաքսիմոս, զրեթէ 254ին. — և նոյն խորով Ա. Ս ժամանակին համար կը գրէ և Վ. Հ. Ղ. Վ. Արիշան. «Յորոց (ի քրիստոնէից) բազումս և յաշխարհիս Հայոց նահատակեալս վկայեցին ճիճ ժամանակագիրք»⁴։

Խորովու Ա. Ս Հայածանաց՝ յետ միջոցի մը՝ կը յաղորդեն կրկին Հորովարտակ Տրդատայ⁵, որք յայտնի և ստոյգ յայտարար նշանք են քրիստոնէից բազմութեան ի Հայս. Սալահունեաց գաւառին մէջ ալ, Եկեղեցաց մաս, չլի՞ն կատարուեր «քահանայական և մարտիրոսական պաշտօն, աղօթք և արտասուք», ուր Դասիկ քահանայի մը հովանայն ներքեւ թէւորոր մը կ'ստեղծանայ, և ի սէր Քրիստոսի իւր ճերմակ վզէն նոսնանման կը ճեղքուի կարմրահատ զլուին 296ին⁶. — Եւ արդեօք ասոնց ժառնկ և ի բաքստեան ըլլալն ապացոյց մ'է իրենց չզոյութեան. — եթէ այդ այդպէս է, առաջին պարոց մէջ մինչդեռ Հոռովայ գետնապատմանն լի էին անթիւ քրիստոնէից, պիտի ըսենք թէ չէ Հոռով հազիւ մի քանի քրիստոնէայք միայն կային։

Դարձեալ, եթէ խորովու և Տրդատայ օրով հազիւ սակաւաթիւ քրիստոնէայք կային, արդեօք կարելի է հաւատալ՝ որ Ս. Լուսաւորչին առաջին տարւոյն մէջ Մեծ Հայք, Փոքր Հայք ամբողջովին միանգամայն դարձան ի քրիստոնէութիւն, մինչդեռ 300—304 ահաւոր հալածանաց սաստկութիւնն հասեր էր մինչև ի Հայս՝ Մաքսիմիանոսի և Դիոկղետիանոսի հրամանօք։ Եւ այս ճշմարտութեան համոզուելու համար բաւական է կարող միայն Եւստատեանց պանծալի վկայաբանութիւնը (կը թողունք յիշատակել շատերը), ուր՝ Արքանտիոս Արօրակ Հայ քաղաքին եկեղեցւոյն առ ի բազմաց վկայեալ պատկանելի պաշտօնեայն կը յիշուի, և թէ

1. Այրարատ. Հ. Ղ. Վ. Ալեշան. էջ 373. ծանօթ. 1:
 2. Պատմ. Հայոց. Բ. Հի:
 3. Տիեզ. պատմ. Հա. Բ. էջ 463:
 4. Վերոյիշեալ մատեան. նոյն տեղ:
 5. Ապթանդեղոս. Պատմութիւն. Վենետիկ,

1862. էջ 105—110: — Հմմտ. զրոցս վրայ ինչ որ կը գրէ Է. Յովս. Վ. Գաթ. նոյն մատեան էջ 476—480:
 6. Յռչիկը. Հ. Ղ. Վ. Ալեշան. Հա. Ա. էջ 219—238: — Հ. Մ. Ա. ք. Լիակ. Վարք... Հա. ԺԲ. էջ 183:

« Լիւսիս գուբան զընակութիւն իւր ի Սա-
տաղացոց բազարին աննելով, զորս գտա-
նէր ի գաւառին յայնմիկ սուրբ արս և
կանայս . . . արձակէր կապանօք . . . առ
Ագրիկոզայոս դատաւոր ի մայրաքաղաքն
Սերաստացոց՝ », ուր ֆաստասունքն վկայե-
ցին 316ին, և իրենց գաւառակիցք՝ ֆաստ-
սուն և ճիւղ 317ին :

Թուի թէ աւանդութեան և պատմութեան
յտաջողակ՝ և ապահով քայլերն մի առ մի
համառօտիւ ցուցին մեզ եպիսկոպոսաց յա-
ջորդութիւն և բրիտաննէից բազմութիւն մը
(որք անտարակոյս ունէին իրենց խնամարկու
բահանաններն ալ, ապա թէ ոչ՝ ո՞վ էր ի-
րենց հոգոյն սնունդ և զօրութիւն տուող)
Հայաստան աշխարհի մէջ. և հասանք, մա-
նաւանդ թէ անցանք ալ, Գ դարուն սեմնց
վրայ կոնցեցինք, ուր ընդ առաջ կ'իլլէ մեզ
Ս. Գրիգոր երկրորդ Լուսաւորիչ Հայաստա-
նեայց եկեղեցոյ ք

Եւ ի կնիք ակնարկիս, մեզ մեծապէս և
յոյժ հաւանական, մանաւանդ թէ ըստ վե-
րոյիշեալ հաւատեաց պատմութեան և ա-
ւանդութեան՝ զրիթէ ստոյգ թուի՝ թէ Հա-
յաստանեայց եկեղեցին ունեցեր է մինչեւ
ի Ս. Լուսաւորիչ՝ (իթէ չնքր ուզեր գնել
արգասիք մը առանց պատձասի) իւր աւե-
տարանիչ առաքելոց հաստատած նուիրա-
պետութեան անընդհատ յաջորդութիւնը :

Այդ միայն էր միակ նպատակ մեր հա-
մառօտ և սղագիծ ակնարկին :

Հ. Ս. ՍԱՐԵԱՆ

1. Հ. Մ. Աւգ. նոյն մատեն. Հտ. Թ. էջք
484-485: — Աբգարու զրոյցի մասին ալ՝ ըստ
վերջին հետազօտութեանց՝ Հմատ. Dictionnaire
de Théologie Catholique. Paris, 1899. Յօդուած
D. I. Parisot ասորագրութիւն:



ԲԱՆԱՍԵՐ. — Ծրամտնայ բանասիրա-
կան մամուլէս:
Գինն է 20 ֆր. — Հասցէ՝ M. BASMADJIAN.
(112. B-d. Rochechouart)
PARIS

ՆԿԱՐԱԳԻՐ ԲՆԱՇԻԱՐՀԻ
ԱՍՏԱՊԱՏ

ԱՍՏԱՊԱՏ կամ ԱՊՊԱՍՏԱՊԱՏ. — Եր-
բմն հոչակաւոր գիւղաքաղաք Սիւնեաց Նախ-
ճաւան գաւառի մէջ, Երասխայ ձախակողմը:
Անունս կը յիշէ նախ Թովմա Արծրունին՝
երբ Խրամ աւանին համար կ'ըսէ թէ կը
գտնուի « ի ներոյ Աստապատոյ վանացն », և
Խաչիկ Ա՛ կաթողիկոսի կոնդակին մէջ 976
թուին: Կը յիշէ նաև Օրբելեան պատմիչը
գիւղ կոչելով, որուն մօտ ժիւ դարու կիսուն,
Սիւնեաց Բարսեղ եպիսկոպոսը ջորիով Ե-
րասխ գետը ինկնալով և խեղդուելով, հա-
նեցին և տարին թաղեցին Մաղարայ վան-
քը: Ի վերջոյ աւելի բարգաւաճելով և բազ-
մամարդ գտնալով կոչուեր է գիւղաքաղաք:
Ժիւ դարու վերջերբ Միաբանոցաց հակա-
ռակիր Մաղաքիս Ղըրմեցին՝ հոս դպրոց
հաստատեց Սարգիս վարդապետի տեսու-
թեան տակ, սակէց էր նոյն ժամանակները
Տաթևաւոյն աշակերտ Անեսիս վարդա-
պետը:

ԺԵ դարու սկիզբը Շահ Աբաս գերի տա-
րու Աստապատու բնակիչներն ի Պարսս, և
ըստ պատմելոյ Զաբարիս պատմիչի (Ա. Ի),
իրեն իրեւ հարճ առաւ կիւղէ (Քեղեցիկ)
անուամբ Աստապատցի Հայազգի կին մը,
որ յետոյ գտնալով իւր հայրենիքը, և հա-
ւատաւորաց վանք մտնելով և ապաշխարե-
լով վանանամ է: — Աստապատ շատ ան-
գամներ Պարսից ասպատակութեանց ենթա-
կայ լինելով, երթալով անշքացած է և աս-
կաւաքնակ զիւր մը դարձած, այնպէս որ
ժիւ դարու առաջին քառորդի մէջ, Պարսից
թագաժառանգ Ապպաս Միրզան, ռազմագի-
տական նպատակով այն մնացած ժողովուրդն
ալ ուրիշ տեղ փոխադրեց: Այնուհետև երթ-
պացի ճարտարպետաց խորհրդով, մասամբ
մը ամայն շէնքերը քակելով, շինեց Աստա-
պատի տեղը մեծ ամրոց մը, քառակուսի,
ընդարձակ պարիսպներով և խրամով: Այս